

**ԾԱՂԻԿ** շարաբը երկու անգամ կը հրատարակուի Զորեքարդի եւ Շաբար օրերն : — Տարեկան բաժանորդագրութեան զինն է 100 դր. արծար : — Վեցամսեայն 50. — Գաւառաց համար 115 դր. Վեցամսեայ 60. — Ծանուցման տողը 5 դր :

Որ եւ է նամակ կամ գրուրիւն պէտ է ուղղել  
Առ Արտօնատէր եւ Տնօրէն Անօն Սահանան,  
Կ. Պօլիս, Պապը Ալի հաստէսի թիւ 20  
Խմբագրութեան յանձնուած գրուրիւնք էս չեն տրուիր:

## ՅԱՆՉԱՌԻՄՆ Պ Ե Շ Ի Կ Թ Ա Շ Ի ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ

Ինչպէս ծանուցած էինք չորեքշարթի օր Խառն Ժողովն ի նիստ գումարեցաւ, ընդ նախագահութեամբ Պատրիարքական Գեր. Փոխանորդ Հօր և Առենապետութեամբ Վ. Ա. Ամեմ. Մագսուտ Սիմօն պէջի :

Ամեն. Սրբազան Պատրիարք Հայրն անձնական տկարութեան պատճառաւ բացակայ էր Ժողովին, հետեւաբար Փոխանորդ Հօր միջոցաւ զրկած էր ամենայն Հայոց վեհ. Հայրապետին Պէշիկթաշի Աղդ. գերեզմանատան խնդրոյն նկատմամբ ուղղեալ կոնդակը զորյունկայս կարդացուեցաւ ի ներկայութեան հրաւիրեալ Գեր. Եպիսկոպոսաց :

Ահաւասիկ կոնդակին պատճէնը :

ՄԱԿԱՐ ծառայ Քրիստոսի և անհասանելի կամօքն Աստուծոյ Եպիսկոպոսապետ և կաթողիկոս ամենայն Հայոց ծայրագոյն Պատրիարք Համազդական նախամեծառ Աթոռու Սրարատեան Առաքելական Մալրե կեղեցւոյ Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի, Գերաշնորհ Պատրիարքին Հայոց Կ.

Պոլսոյ Բարձր. Սրբազան Յարութիւն և Տէր խնդալ :

Ի հաւաստի աղքերաց տեղեկացաք, զի խնդիրն յանձնելոյ կամ ո՞չ զգերեզմանատունն Հայոց Պէշիկթաշի ի մշտնշենական տիրապետութիւն արքունի պալատան Օգոստափառ Սուլթանին՝ տակաւին չէ վերջացեալ :

Արդ օրովհետեւ գերեզմանատունն այն գտանի կից ընդ պալատան Նորին Կայսերական Մեծութեան՝ և յայսական ի բազում ամաց հետէ արգելեալ է թաղել ի նմին զննշեցեալս, որովհետեւ նոյն ինքն վեհափառ Սուլթանն պէտու ունի հողոյն այնմիկ և Օգոստափառ Անձն նորին Կայսերական մեծութեան նուիրական է վասն համօրէն ժողովրդեան և հպատակաց, և որովհետեւ Աղջ. Հայոց ի սկզբանէ անտի ճոխացեալ է պարգեւաբաշխութեամբ շնորհաց Օսմանեան Վեհապետաց, վասն որոյ պատուիրեմք, զի փոխադրելով զոսկերոտիսն ի սըրբավայրս ազգային գերեզմանատանց, զգետինն զայն բացառաբար յանուն Աղդիս նուիրել Արքայական Անձին Ն. Վեհափառութեան :

Հաւաստի Եմք, զի Սրբազնութիւն Զեր և որք ընդ Զերով նախագահութեամբ Բարեշնորհ Բարեշնորհ անդամք Կրօնա-

կան Ժողովցադ և ամենասիրելի ազգն Հայոց որդիական սիրով հպատակես Ջայրական առաջարկութեան մերում, որ մնամ վասն Զեր ամենեցուն և լութեան աղդիս :

Ամենաշերմեռանդ ազօմտարար  
ՄԱԿԱՐ Կաթողիկոս  
Ամենայն Հայոց

Համար 86  
Ի 28 Փետրվարի 1888 ամի Փրկչական և ի թուականութեան մերում Ռ. Ա. Է. Էջմիածին :

Յետ ընթերցման ժողովն խորհրդակցութեան մտնելով միաձայն հանութեամբ յայտարարեց թէ իրենց պարտաւորութիւնն էր հնազանդիլ ամենայն Հայոց Հայրապետին պատուէրին և առաջարկութեան և գրաւոր հաղորդեցին իրենց այս յայտարարութիւնը, զոր ստորագրեցին գըրեթէ բոլոր ներկայ Եպիսկոպոսունք :

Հետևաբար Խառն Ժողովն որոշեց ի գործ դնել Հայրապետական կոնդակն, և Ամեն. Ս. Պատրիարք Հօր յանձնեց հարկ Եղած հրամաններն տալ, Պէշիկթաշի Գեր. Ս. Քարոզչին և թաղ. Խորհրդոյն որպէս զի ուկերութեաց փոխադրութիւնը պարտ ու պատշաճ յարգանօք կատարուին և գերեզմանատունն յանուն Հայոց Աղ-

գին վայելուչ եղանակաւ Վեհ. Սուլթանին նուիրուի ըստ յանձնարարութեան Ազգ. Ժողովոյ և ըստ առաջարկութեան Հայրապետական կոնդակին:

### ՎԱՐՉՐԻԹԵԱՆ ԸՆԹԱՅՔ

Մինչդեռ Ազգ. Վարչութիւնը բարձր և փութաջանութեամբ կաշխատի ազգային գործերը ուղղութեան մը բերելով կարգադրել, Վարչութեան և Ամեն. Ս. Պատրիարք Հօր գէմ միշտ խոչնդուտներ կը յարուցուին ուխտեալ ընդդժմադիրներու կողմէ. Եւ այս ընդդժմադրաց գէմ՝ բազմաց հետ մենք ալ կը սենք թէ ազգային ձեռնհաս իշխանութիւնը շատ թոյլ կը վարուի. Մաղնիսայի մէջ բարեկենդանական խնդյաներ կը կատարուին ի նախատինս Հայաստանեայց Մայր Աթոռոյ. այդ շահպաղլեան արեղան մինչև ե՞րբ պիտի յանդգնի նախատել ընդհանուր ազգն ու եկեղեցին. և այս չբաւեր, մեր եկեղեցւոյ սրբազան օքինաց պաշտպան երկու Արժանապատիւ քահանայք փիլոնազուրկ կը հըռչակուին որոց մին կրօն. Ժողովոյ հըրաւիրմամբ Պօլսոյ եկեղեցեաց մէջ պատարագած է.

Պատրիարքարանի գիւտանին մէջ հետզհետէ կը դիզուին առաջնորդական հրաժարականներ, այս ալ դաւաց ամենավատթար մէկ ժամանակին, որ մէկ կողմէ սովոր միւս կողմէ աղքատութիւնը գաւառացիներն յետին թշուառութեան մատնածէ, առաջնորդք կը քաշուար առ եկեղեցական հարք կը դադրին հովուելէ ժողովուրդը, Վարչութիւնը գէթ բանիքուն աշխարհական ներ զրկէ առաջնորդական թեմերը և հաւաստի թող լինի որ վեցարաւորներէ աւելի գործ ովհան աեմնեն ատոնք իւրեանց բարւոք վարչութեամբ:

Թաղային գպրոյներն շահագիտական դպրոցներէ բաւական ժամանակ վնասուելէ յետոյ տակաւ բարւորիլ սկան. թէ եւ ընդհանրապէս գեռ նը պատիւք կը մատակարարուին. սակայն իւրեանց զաւակը օտար դպրոցներ զրկող հայրեր եւ մայրեր զգալի կերպով օր ըստ օրէ կը խելաբրին, որմէ կը յուսացուի թէ՝ ապագային

աղդային վարժարաններն կանոնաւոր հաշուեկիւներ պիտի կարենան ունենալ:

Կը մնայ Պատրիարքարանի ելմուացոյցը միշտ իւր բացովը, որն որ խօսքը երկարելէ զգուշանալով, կը փութանք գոցել:

### ԹԱՂ ԵՒ ԹԱՂ ԱԿԱՆ

Եէնի գարույի առ ժամանակեայ և վարչութեան հրամանաւ լուծեալ թաղ. խորհուրդը գեռ կը շարունակէ գիշերներն թաղեցիները ժողովի հըրաւիրել, բայց ոչ ամենքը. այլ միայն անոնք՝ որք իրենց հլու գործիք եղած են:

Հինգշարթի գիշեր նաև հրաւերնէր սփուելով թաղին մէջ. գիշերանց քիչ մնացեր է որ խորհուրդին մը հանէն: Այդ թաղ. Խորհրդոյ առժամանակեայ ատենապետը իւր վերջին աստիճան աղքասիրական եռանդէն, կը ցանկայ եղեր անժամանակ կերպով իւր սիրելի պտշտօնը վարել, բայց ապերախտ եէնի գարուցիք, չեն ուզեր ճանճնալ այս մարտիրոսական անձնազոհութիւնը և կուզեն եղեր հեռացնել ցեցը մուշտակէն՝ չը մոռնանք ըսելու որ թոռներովը միատեղ: Ահա այս անլուր անիրաւութեան գէմ կը մագառի առ այժմ այդ անձնուէր աղդասէրը:

### ԱԻԵՏԱԲԵՐ

Այս թերթը հակառակ իւր անուան, աղետաբեր ըլլալ սկսած է ժամանակէ մը ի վեր. կարդ մը մարդորս օտարազգի միախօնարներ յիշեալ թերթը իւրենց գործիք ըրած, Հայոց հետ հայ, Յունաց հետ յոյն, Պուլկարաց հետ պուլկար, Ասորւոց հետ Ասորի, Խպտիներու հետ խպտի կրլան ու Աւետարան քարոզելու պատրուակաւ մեր հայրենի խրճիթներու մէջ կը սողոսկին և այրը կնոջմէն, հայրը զաւկէն և եղբայրը եղբօրմէն կը զատեն նոցա մէջ մոլեռանդական հեռեւ ատելութիւն սփռելով: Ամենէն ծիծաղելին սա՞է որ, մինչդեռ իրենք համոզուած են թէ՝ Տիրոջը ուղիղբանը բռներ են կերթման, նոյն իսկ իրենց մէջ բազմաթիւ աղանդաւորներ կան, ինչպէս են՝ Լստերականներն, Կալ-

վինականներն, Մկրտիչեաններն, Երիցաններն, Զուինկիւններն և այլ բազմաթիւ աղանդներն գերազանցին մը չը գոյացուցած, եկեր զմեզ՝ ուղափառ քրիստոնեայք կաշխատին:

Ամերիկայի ժողովուրդը տարին 5 միլիոն տոլար՝ այսինքն 1 միլիոն 250 հազար անգլիական սոկի կը վճարէ հեթանոսներ գարձի բերելու նպատակաւ. բայց այդ ահազդին գումար պարարող միսիօնարներն կուգանքը բարերան աղջերը հեթանոսցներ, Այս մարդուրաններու կափուլն ինկած խղճալինէն մին անցեալները Աղետաբերի միցոյաւ հրաւեր կը կարդար այն ամեն անոնց՝ որք Ս. Աւետարանի ստուգարանութեան մտնել կուզէն. աւետարանի՛ . որ ինքնին կենաց լոյսն է, որ կուսուցանէ և ոչ թէ կը ուսուուի. բայց մեր նորաղանդներն ընդհանրապէս մտային ապշութեան են թարկեալ են. Եթէ չէք հաւատար մեզ, անցէք իրիկուն մը Գումար գարուի երկաթուղոյն գէմ գտնուած Տիրոջը սրճարանին առջեէն, և պիտի տեսնէք ցիրսցան նոտած մելամաղձ գէմքերը որք իւրեանց ապուշ լուսութեամբը, ձեզ պիտի յիշեցնեն հիւանդանուցիւններն սուզի ապուշներու տիսուր յարկը. Ահա ասոնք են այն նորաղանդներն՝ որք կարծեն թէ տիրոջը ուզիղ բանին կը հետևին իւրեանց բանականութենէն կամաւ հրաժարելով:

Իբր թէ այս մարդուրսներն չէին բաւեր պատուհաս մեր աղդին գլխուն, հիմայ ալ ժէզուիթք մրանսայէն աքսորուելով, եկան սփուուեցան մայրաքաղաքիս կեդրունի թաղերուն մէջ. Այս մարդկային ընկերութեան ցեցեցերը, քիչ ժամանակի մէջ բազմաթիւ գպրոցներ հաստատելով, մատաղ պատմիններ որսալ սկսան, որոց մէջ նըշանաւոր է Պալի բաշայի գլուխը գըտնուած գպրոցնին: Ազգին տխուր ճակատագրէն հայրեր և մայրեր, իրենց զաւակներն իւրեանց ձեռքով ժէզուիթներու կը յանձնեն, որք հոգւով մարմնով կ'սպաննեն խեղճ պատմիննեակներն և ուրիշ պաշտօն չունին այլ միայն անչատել զանոնք Հայաստանութիւն Ս. Եկեղեցւոյ փարախէն. և ծնողք առանց այս մեծադոյն զնամն

ի հաշիւ առնելու կը խայտան իրենց զաւակաց ասոնցմէ սորված միայն քանի մը ֆրանսերէն բառեր թողթովելը տեսնելով։ Ասկէ առաջ Մաքրի-գիւղ պատահած դէպք մը կը յիշեն անշուշտ ընթերցողք, և օտարասիրութեան տիսուր և աղետալի հետեւանքներն ալ երկար ժամանակէ ի վեր վայելելէ կշտացած ենք. մեր անփորձութիւնն գրեթէ աւելի ազատութիւն տուած են առաջնոյ տարածման և վերջնոյ խլրումանց. մենք որքան պարսաւենք այնքան չենք կարող մեղագրել զանոնք, վասն զի իրենց պաշտօնի և պարտաւորութեան գերի, իրենց սահմանէն ալ գուրս շահելու և տարածուելու համար բուռն և տարապայման յոդնութեանց և աշխատութեանց յանձնառու կը լինին. հապա ո՞ւր գնենք մեր եպիսկոպոսաց և վարդապետաց մէկ մեծագոյն մասին կեդրոնէս երկու ժամ հեռու անհովիւ դաւառի մը այցելութեան չերթալու հանած առարկութիւնները . . . հետեւաբար ո՞վ է յանցաւորը, անոնց՝ որ իրենց կոչման հաւատարիմ ծով ու ցամաք տակնուվրայ կընեն, աքսորի, անօթութեան և հալածանաց կը տոկան, թէ մենք որ մեր հաճոյից զառանաց գերի՝ վոստորի գեղազուարն եղերքներն կը թափառինք միշտ մեծագոյն և փարթամամ վիճակ-ներ երազելով. . .

Բայց նորէն մեր սեպուհ պարտաւորութիւնն է զգուշացնել մերազնեայ հայրերն ու մայրերը որ երբէք չյանձնեն իրենց մատաղ զաւակներու կը թութիւնն օտարներու ձեռք և մեր քիչին շատանալով աշխատին զանոնք ազգային գպրոցներ դրկել։



### ՑՆՈՐԾԿԱՆ

Հարստութեանց թուանշաններ կան որք սուտի և սուտակի հետ միւնոյն շաւզէն կընթանան,

Ասկէ ամիս ու կէս առաջ Պաղտատի մէջ վախճաներ է Հնդկաստանի արքայագուններէն՝ իդպալիւտ Տէօվլէ անուն նապապը։ Այս արքայագունը ասկէ ՅՅ տարի առաջ Պաղտատ գաղթելով անդ հաստատած էր իւր բընակութիւնը. յետ իւր մահուան թողած կտակը կը տրամադրէ Պաղտատի


մէջ ունեցած կալուածներն երբեք չը վաճառուիլ, և նոյն կալուածոց պէտք եղած նորոգութեան համար ամեն ծախք՝ իւր թողած ստացուածոց հասոյթէն պիտի հայթայթուին. ասկէ զատ Հնդկաստանի, մէջ ունեցած ընդարձակ կալուածներն կը թողու իւր մօտաւոր ժառանգորդաց և տասնի չափ նախտացը ամեն մէկուն 100 ական ոսկի կտակեր է.

Այսու հանգերձ կըսուի թէ իւր նամիշաններ իւրեանց տիրոջ մահուանէն յետոյ բազում հարստութիւն թագուցեր են։

Իդպալ իւտ Տէօվլէ 90 տարեկան զուարթաբնոյթ ծերունի մ'էր. Եւրոպիոյ առաջին կարդի դրամատանց մէջ 8 միլիոն անդլիական ոսկի ունեցած հարստութենէն զատ, իւր քովը գլունուած առասպելական հարստութիւններն ալ հետեւալներն են։

Քսան և ութն պաթման (մէկ պաթմանը վեց հօխայ է) թիւմէն ոսկի. մէկ սնտուկ օսմանեան հինգ ոսկինոցներ. երսուն երկու սնտուկ՝ անդլիական, Մաճառ և էմբէրեալ ոսկի. Եօթը պաթման՝ այսինքն քառասուն երկու հօխայնինթ և ադամանդ հարստութիւն թողած է, որ իրաւամբ հազար մէկ գիշերներու Ալի պապայի քառասուն կը յիշեցնէ մեզ, որուն առասպելական պատմութիւնը ամենէ գիշերահաւաններուն իսկ՝ երկմոտութիւն կը պատճառէ։

Ըստ մեզ, այդ հարստութեան գոյութիւնը անգոյ կը թուի. որովհետեւ մարդս իւր ստացուածոցը արդիւնքը մեռնելէ առաջ պէտք է վայելէ. Մահունէ յետոյ հարստութեանը հաշիւը միայն տուողին, մենք պարզապէս աղքատ էր կըսենք, ուստի կարելի չէ որ հոգւով կատարելապէս աղքատ մը այս աստիճան արքայական հարստութիւն մը ունենայ։



### ԱԿՆՅԻՒ ԽՕՍԿԱՊԸ

Ակնցի երիտասարդ մը որ երկար ժամանակէ ի վեր Պօլիս հաստատուած էր, օրիորդի մը հետ սիրահարած ըլլալուն իւր հօր նամակ մը կը դրէ և հրաման կը ինդրէ որ իւր սիրածին հետ ամուսնանայ. հայրը որ իւր զաւկին համար Ակնայ մէջ ուրիշ աղջիկ մը պատրաստեր էր յոյժ բարկացած Պօ-

լիս գտնուող իւր եղբօրորդւոյն հետեւեալ նամակը կուղղէ։

Յարգոյապատիւ եղբօրորդիս Կողմանս սիրելուոյս սիրով ողջոյն օղուլ,

Մատտէյի սիրելումիթեանդ լինի ուր հոդ մեր Փիլիկ լակոտն ախշինի մէտուհապէթ ախսուիթա մի ունեցեր է, մատտէն աս քէրթէներն ուր հասեր է նը, իմ ծովացեալ մեղաց բարկութենէս շմրթկեցայ, ուստի մուճիպն որ ասես ինձմէ թալապ է արեր որ բէյս խուրկիմ, մեր մնչուկը էֆէնտըմ դպրոցական լինելուց թախիմմէն էֆէնտըմ սէն սին անհասկանալի լախըրաըներ կրեր է, մենք ալ իրան էնֆէնտըմ սէնսին շուրումով թուղթ մի խաւրեցանք մեր մնչուկ հուսա նշանած ունի Փիլիխտորի աշխինը տի առնենք. աղաչեմ անտրտունջ սա սըինթիս քաշես որ մէկ օրդ բազում ի անէ . . . սա լակոտը կանչէ ու ու խրատ արէ. հիմայէկս ալ ճամբուդներով մեր կողմից ուղարկե ու մասրուֆին համար ալ ուր ըսես հացագործ ձանիկի վրայ հավալէ մի կուքաշիմ։

### Պօթիկենց Խաչատուր

Կողմոս աղան նամակն ստանալուն պէս անմիջապէս եղբօրդին իւր սենեակը կանչեց։

— Օ՛ բարի եկիր, ամիրայ։

— Ենորհակալ եմ հօրեղբայր։

— Ծէ երկրացդ յեղուն մոռցեր ետէ էս տեղի լեղուն զուլլանմիշ կըլլիս, բարով զարիֆցեր էս, ալ երկիրդ պիլէ չիտի հարցնես։

— Ի՞նչ ընեմ հօրեղբայր, այս տեղի դպրոցները մեզի այս կերպով սովորեցուցին։

— Հէլէ էֆէնտըմ սէնսին հիմայէկս մօտ էկո ուր տեսութիւնմի անեմ քեզի հետ : Մնչուկ, մեզի խայֆէ եփէ։

— Ենորհակալ եմ հօրեղբայր, սուրճ շեմ գործածեր։

— Օղուլ էկէր խապիլի կայ իսէ քէրէմ ու հիմնէթ անէիր տէ շտակն ասէիրու : յարգամեծար հայրդ էրկիրէն թուղթ մի ուղարկեր է, էֆէնտիմ սէն սին թախըմ մի լափեր արեր է, քիւմչի մալիւմ ա տիւք խոս թախիմ մի մը մասխարկութիւն արեր էք ես էլ ասանկ թախմ մը պուլաշըմ մատտէներէ չիմ ախորժիր, ինչ կու գըշէ Սուրբ գիրքը, Սիւրեացես զհայր։

քէ, դուն էֆէնտըմ սէն սին իմ զաննս շուրութով ու ղայտէով գործ չիս տեսնար.

—Բայց հօրեղբայր, ես հօրս դէմ լնչ գործեր եմ:

—Առընտը սա գիր քո հայր է գըրեր.

Տղան նամակը կ'առնու սրտադող և կարդալէ ետք կը վերադարձնէ իւր հօրեղբօր:

—Բայց ես ժամանակին իրեն գըրած ու հրամանն առած եմ:

—Եյ ատ ախչիկ բարով բան է:

—Մայրն ալ աղջիկն ալ շատ աղնիւ ու շատ համեստ են:

—Տիւ Պօլսի աղջիկներուն ականչ տի կախես նէ բանիկդ բուսած է, տիւն հազըրլանմիշ արէ ուր քեզ երկիր տի խաւըեմ:

—Կարելի չէ հօրեղբայր իմ, եթէ դու ալ տեսնես աղջիկն շատ պիտի հաւնիս և քանի որ հայրս հոս չէ դու ալ հօրեղբայրս ըլլալով կրնաս անոր տեղ անցնիլ. ինդրեմ մէյմը միատեղ երթանք աղջկան տունը, եթէ դու չը հաւնիս ես ալ քու խօսքիդ հնազանդելով երկիր կեղթամ:

—Եփքեարնիդ շատ աղէկ է, քու խօսիցդ միւճիպիննէ տի երթամ սա աղջիկը տեսնելու. այսպէս երկուսը խօսք մէկ ընելով հետեւեալ կիրակի աղջկան տունը երթալու կը պատրաստուին:

Հետեւեալ կիրակի առաւօտ կողմու աղան ածիլուած և երկայն ճիւպպէն ուսը զարկած իւր եղբօրորդւոյն հետ շիտակ Սամաթիա եէնի-մահալէ տան մը դուռը ձեռք առին, տնուորք արդէն դիտնալով փեսացուին գալը մէկէն դուռը բացին Հրամմեցէք, հրամմեցէք ըսելով:

—Հիւրամեցէք էֆէնտիմ, միզի բաւական սպասեցիք իսէ տէ, մեր մնջուկ առաւօտանց էֆէնտըմ իւշկէկ կէնի, էն վախիթ տէլիզանլիսի է:

—Վեր հրամմեցէք հոդի:

—Էֆէնտըմնուաստնուս մենծ իքրամ կանէք, ծառայականս էֆէնտըմ մահնուպ կանէք.

—Ինչ ըսել է ճանըմ. այսօրուան օրս փեսիս ամընան էք, հիշ ձեզի պատիւ չընել կըլլայմի:

—Որեգ սիրեմ հանըմ, լեզուդ ու տեմ, ինչ ալ աղւոր կը խորաթես:

Հարսնցու աղջիկն այս միջոցին անուշ բերելով կողմոս աղային կը հըրամցընէր:

—Վայ հանըմ, մեր մնջուկին հարսնցուն գիւ ես, կէօկիւսս էնտիշէ մի կար, մէկէրչի մեր մնջուկն հախլի է եղեր... կողմոս աղան անուշ ուտելով աչքին ծայրով աղջկան մօրը կը նայէր,

—Հանըմ, ամիրայն խոս չէ էֆէնտիմ:

—Ամիրայն ո՞վ է, աղաս :

Երիտասարդը փութաց հասկըցընելթէ իւր ամուսնոյն համար կըսէ:

—Էն, աղա ինչ ընենք զստուած ոզորմի հոգւոյն երկու տարի է մեռաւ:

—Տէրն զձեղ անփորձ պահեսցէ. էն ինչ տի անենք տիրոջը կամքն է. հըմայէկս էֆէնտըմ մեր ճումպուշը նայինք, էն էկէր մեր մնջուկ զստուծոյ էմիրով որ տի կարդուի մենք ալ էֆէնտըմ մէնսին խանից պուճախները կենախն իսէ, մենք ալ հոս հանգիստ կանենք, ինչ տի ըսես հանըմ:

—Դլխուս վրայ տեղ ունիք հոգիս, տունը ձերն է մենք ալ ձերն ենք:

—Վույ լեզուդ ուտիմ, լաւ կըլիօն կէլ քէյփս, օլտուխնա պէօյէսի օլսուն:

Երիտասարդը կամաց մը հօրեղբօրը կը յայտնէ հօրը նամակը, կողմոս բոլորովին սիրով վառեալ կըսէ տղուն. հայրդ ինչ տի ասէ, էֆէնտըմ մէնսին օլմուշ պիթմիշ պէր իշ տիր ես մատտէն իլսթիզալը սուրէթտէ տի գրիմ, տիւ տէրտ մի անէր: Այսպէսով կողմոս իւր հաւանութիւնը կուտայ տղին ամնւսնութեան, զի տղէն աւելի ինք աղջկան մօրը աչք ունէր. այսպէս նոյն օրը ամէն ինչ կարդադրելէն յետոյ երկու կողմանէ խօսք կը տրուի առջի պսակին հարսնիք կատարելու կողմոս աղա իւր սենեակը առանձնացած առջի պսակը չուանով կը քաշկրտէ:

Աստուած շատ քաշել չի տայ, ըստ առածին.

Անխելք շունք անմտօրէն  
Մաս կըյուսայ կարկանդակիէն :

8. Գալէմձիեան

## ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆ

(Նախորդ Բէ-էն)

Ովսաննա տուտուն Պօտոս աղային տուած հրահանգին համեմատ, փեսին ունեցած կարասեաց մէկ ցուցակը խղճի մտօք գրել տալէ յետոյ, երեկ դարձեալ կամուրջին գլւու յիշեալ սրճարանը դիմեց :

Պօտոս աղան Ովսաննա տուտույին սրճարանէն ներս մտնելն թէկ նշարեց, սակայն չը տեսնել ձեացնելով, սկսաւ իւր մէկ բարեկամին հետ հետեւալ խօսակցութիւնը շարունակել:

—Պանդա պախ, իշտէ սանդա ճէտվէլ զալէմ ճէվապ, զարընա մուհապէթ էտէրէք օթուրածանղը, ախսի կիտիննէ հէմ այտա պէշ լիրայը վէրմէլի, հէմ հափիստէ թիւնէմէլի, արթըզ զուսուրունղը սէն պիլին :

—Աման Պօտոս աղա, այագլարընը էօբէլիմ, գէօլէն օլայլմ, գըյմա պանա:

—Էքսիդ արթըզ լախըրտը պէնդիմ զուլազըմա կիրմէզ, արթըզ կէթէյիննէ պիլ տիւշիւն թաշընտա էօյլէ եանղըմա կէլ :

Ովսաննա տուտուն խածներու վըրայ հիացած Պօտոս աղային մօտենալով ըստաւ :

—Էշեալարը եազտըրտըմ կէթիրափիմ:

—Հա կէլախնդի, օթուր. և նախկին խօսակցին գառնալով կըկնեց. շինտինդի սանղա բառար էրթէսի կիւնզինէ գատար մէօհէթ, աղնայօն մը օնտան սողըա պանդա պիլ ճուղապ վէրմէլի. շինճիդ սէնին իշինէ կէլէլիմ, էշեալարըն ինմալընղը եարտընղը :

—Իշտէ իյնէտէն իրկիզէ գատար պունտա եազըլը տըր :

—Պու էրմէնիննէ եազըլը հէլ կիտի, պէն օխումախ պիլմէմ:

—Վէր պէն օգուեեայրմ սէն տիյնէն մէկ պըրու և մէկ հայելի :

—Ալէֆի տէտիղին մէլիէմ մի :

—Պանա էօյլէ կէլիր քի հայելի տէյին պընուն իւստիւնտէքի այնա իշին տէմիշ տիր :

—Օրայը աղնատըզ, պիր պըրօյըլա պիր այնա. տահա պաշղա :

—Պիր շալ էօրիւնէյի ըօպաթիկ...

—Շալ էօրնէղինտէն թօրպա՞ մը տիխմիլ :

—Թօրպա տէյիլ ճանըմ ըօպաթիկ  
եանի սապահլարը կէճէլիին իւզէրին-  
տէն կիյէրէր :

—Շունդա տիւրիւստ խըրգա տէ-  
սէնդէ :

—Եյ իշտէ նէ պիլէյիմ ալաֆը-  
րանկա պէօլէ տէրէր :

—Պիր չիփթ գանավա բանթուփ...

—Գառնավալ բանպուղը նէ տիր :

—Մեղայ տէր Աստուած ուրկէց  
ալ կույտուրմիչ . բանթուփ շու հանի  
գունտուրայը չըքարըրլարսա օնու կի-  
երէր :

—Շունդա տիւդէ թէրիք տէ-  
սէնդէ , պիր տէ տուրմուշ դաւալը-  
բանպուղը պիր պիրինդէ դարըշտըրը-  
յօն :

—Իշտէ նէ պիլէնիմ , նէ եաղըլը-  
ըսա օնու սէօլէները , տէօրթ գաթ-  
իչ թագըլը , իւշ թանէ եիւլ բէշկիրի  
պիր իրէք շէմսիյէ , իքի թանէ գրա-  
փաթ . . .

—Նէ շէքիլ շէյ օ’ :

—Պոյուն պաղը , օնտան սօղբամա  
պիր Փըրչա , պիր թարաք , եիւդիւ  
չուհա գաբըլը պիր թէօյին քիւրք :

—Թէքմիլ թուկում մը տըր .

—Եյ իշտէ պօյճա քիւրք տիւր . . .

—Կումուշէ ալթունդա տայիր պիր  
շէլ եօնս մու :

—Գա նէ մինասիպէթ , կիթտիի  
փագըթ գըզըլն կիւզէլիմ մէտայի-  
նույլա գիւրէլէրինի տէ ալմըշ կիթ-  
միլ իտի :

—Օնլար չափուղ աեաղընա կիլիր,  
շինճիղ սէն պու էշեալարը համալա-  
րա եիւլալիսին , ալըր տողրուճա  
պանդա կէլիրսին , պէնդ օնդու իւան-  
տա հէմշէրիլէրին պիրինին պօշ պիր  
օտասը վար , օրաեա զօր մէօհիւրէ-  
տիխտէն սօղրա հըֆզ էյլէրին . իքի  
տէ շահատ եազտըրտըլիս մըլըրը , ար-  
թըլս չըպըզընը եալս գէֆինէ պախ ,  
աղնան մը :

—Գա ա՞ս ինչ կըսէ , էվտէ գալըր-  
սա նէ զիյանը վար :

—Նիսա զըսմնըն սաչը ուզուն ախ-  
ը զըսա օլուր . եարըն կիւլէյին զալ-  
խը տա էլլի պին զուրուշուղ էշեա  
տավա էյլէր իսէ . ճէվապընդա զա-  
տըր օլապիլէճէնդը . ամա պէօլէճէ  
օտատա մէօհիւր ալթընտա զալընճա  
իքի ատամ տա շահատէթ էտիննձէ  
արթըլ օնդա աղլամաղ տիւչէր աղ-  
նան օնմու :

—Գա իրաւ ես մարդ , մալմտան  
ումարըմ եարըն գալգար էօյյէ պիր  
իփթիրատա էտիր :

—Իշտէ օնդուն իչին էօննձէ ըիւզ-  
կիար կէլէն տէլիլէրի տըխմալը :

—Աստուած հանեց քեղ իմ տէմա  
հէմէն կիտէեիմ պու կիւնտէն էշեա-  
լարը համալարա եիւքլէյիպ պուրայա  
կէթիրէեիմ :

—Պուրաեա կէթիրմէ , պէն Պա-  
լը բազար աղզընտա պէլիլէրին , հա-  
մալար կէլիննձէ օրատան կէօթիւրէ-  
ճէղ խանըմը եախըն տըր :

—Պէն չիմտի կիակէր պիր սահաթ  
սիւրմէզ էշեալարը ալըր կէլիրիմ ըսե-  
լով մեր միտմիտ Ովսաննա տուտււն  
ուղղակի տուն գնաց :

—Գա ախճիկ , ել սա չըլլալուին  
էշեաները զատէ օր տանիմ պիտի :

—Գա ինչու ետ պիտի տաս , մին-  
չօք օր ըուզակներս չբերէնէ , չէօր մը  
չմմ իտար :

—Զայէր հանէի անոր ծառքը պի-  
տի տայի , ապօքաթը ըսաւ քի , ինչ  
ունի չունի տունը մի պահէք կելլէ  
եքը հարուր քէսէի էշեա տավա կը-  
նէ . էյիսի մի , էշեաները օտա մը պիտի  
տնէ , վրայէն ալ աղւոր մը պիտի մէօհ-  
ըլէ քի եքէն չելլէ շութութիւն մը  
չընէ :

Մայր ու աղջիկ առ այս համոզ-  
ուած ամեն ինչ ժողվըտեցին ծրաբե-  
ցին և Ովսաննա տուտուն երեք բեռ-  
նակիր բերելով կարասիները բեռնա-  
ւորելէ յետոյ Պալը բազար տարաւ  
ուր անհամբեր իրեն կսպասէր թիլքի  
մականուանեալ Պոտոս աղան :

—Թամ վախտընտա կէլտին , պէ-  
նիմ տէ իշիմ օլառոյըտը աղ տահա  
կիտէճէխտիմ :

—Պիլիրիմ պիրազ զիյատէ պէք-  
իթմտիմ իսէ արթըլ ափ էտէրսին Պօ-  
տոս աղան :

Մեր Պոտոս աղան կարասիներն իւր  
համախոչներէն միոյն սենեակը փո-  
խադրելէ յետոյ սենեկին դուռը լաւ  
մը գոցելով գուրսէն ալ կարմիր կըն-  
քամոմով և խոշորկեկ իսքով մը կնքեց :

—Նինճիք չարշամպա զիւնիւ կէլ  
տէ , պէն իքի ոաթըր պիր արզուհալ  
եազտըրըր բամթիքիսանէյէ վէրիննձէ  
կիւզէյինդի կէթիրտիպ իլքին պիր հա-  
փիսէ տըխարըզ . օնտան սօղրատա ար-  
թըլ իճապընա պախարըի :

—Սազ օլասըն , արթըլ սէն նա-  
սըլ պիլիրսէն էօյլէ եար :

—Սէնին հէչ վազիփէնտէ օլմասըն  
հայտէ իչինդէ կէթ :

Ովսաննա տուտուն բոլորովին վըս-  
տահ , դոհ սրտով տուն դարձաւ .  
դժբախդաբարար չորեքարթի օրն երբ  
յիշեալ սրճարանը դնաց Պոտոս աղան  
դանելու , իրեն պատասխանեցին թէ  
այն օրէն ի վեր տեսած չեն զինքը ,  
ուստի կարասիներն դտնուած իանը գը-  
նած , անդ գտնուողներն թերևս գիտ-  
նային թիլքի Պոտոս աղային ուր գըտ-  
նուիլը . մեծ եղաւ սարսափը երբ տե-  
սաւ թէ կարասիներն դրուած սեն-  
եակի գրան կնիքը քակուած և նոր  
վարձակալներ եկած էին անդ բնակե-  
լու . ամեն կողմ հարցուց Պոտոս ա-  
զան և կարասիներն . օտապաշին ը-  
սաւ թէ նոյն սենեակը արդէն պա-  
րապ էր , մարդ մը գալով քսան և  
չորս ժամու համար վարձեց սենեակը  
յետոյ երկու օր առաջ գալով , թո-  
ղած կարասիներն առաւ տարաւ .

Այժմ կը լսեմք թէ Ովսաննա  
տուտույին փոփոխամիտ փեսան կն-  
քահայըր զըկելով , իւր լաթերն ու  
կարասիներն կը պահանջէ եղեր :

Կըսուի թէ երկու կողմանէ ալ  
դատաստանական ժողովոյ պիտի դի-  
մեն :

## ԳԸԹԸՐԻՉՈՒՄ

—Սիոս աղա , պու սէնէ գէօյէ  
կիթմէեէ նիյէթ վար մը :

—Պէնտէ նիյէթ վար ամա , գէօյ-  
էրտէքի էվ սահապլարընտա էմնիյէթ  
եօք . քիրայը բէշին խստէեօրլար :

—Ստամ սէնտէ , կէչէն սէնէ եէնի  
մահալլէտէ օմուրտուղում էվին քի-  
րասընը տահա վէրմէմիշիմ , էվ սա-  
հապլ եալվարըեօք քի էվի եինէ պա-  
նա քիրաեա վէրոին :

—Իսանըրըմ , գօմիսիօն իսանըն-  
տաքի գօնսօլիթնէիէ տէ էօյլէ տիր .  
էլլէրինէ կէչէն բարաեը տայիմա դա-  
յըպ էթտիքէրի եէրէ կէօթիւրիւպ  
վէրերէլէր :

—Վա՛ էֆէնտիմ , իսմի շէրէփինէ  
միւշէրէփ օլասըն . Ալլահ չօք սէնէ-  
լէրէ եէթիշտիքսիսին :

—Խայր օլա Յովսէփ աղա, Մեծ պահքտալը տահա խաչ կէլմէտի:

—Եալընըզ Խաչա մտխսուս տէյիլա, կէչէն բազար կիւնիւ խսմինիզ իտի Անառակ որդի տէյիլ մի եա:

—Հա շմտի ֆիքրմէ կէլտի, տողը րուսունու իսթէրսէն, էկէր պէօյլէ անկուտ եէթիշտիրէնէքսէ հիչ եէթիշէ տիրմէսին, դիրա անկուտի անառակ լըքտա օլմաեօր:

\* \* \*

—Աղապա, պու սէնէ հանկը քէօյէ կիտէնէեիզ:

—Իշէր պէօյլէ կիտէրսէ տողրու ֆէրի քէօյիւնէ:

—Աման խայրը աչ աղզընը

—Խայրը շէյի պիլմէմ, օրանըն հավասը թէք կիւզէլ օլտուղունտան պէնիմ կիպի իշիղլէր օրասընը արզու յէեօրլար:

Էվէլի կիւն իքի միւսիւլէր Գուրօն գաղինոսունտա աթիտէքի միւքեալէմէյի էժմէքտէ իտիլէր:

—Մօչու Մուտանիա շըմէնտըֆէրի եաբըլմաղա պաշատը մը աճապ:

—Պիլմէմ ամա, պաշատաճաք իքն կէրի գալմըզ:

—Օ պէնիմ պահքըմտան տըր, էկէր պաշտմըզ օլայըտը էլլի լիրա այլըլա սանտըքքեարլըզնը պանա վէրէնէքլէր իտի:

—Պանա տա ոու գումբանեասընտան օթուզ լիրա այլըզըլան իշ վէրէնէքլէր ամա, Մտանպօլա սու կէշիլէրինէ պէքլէեօրըմ:

—Իքիմիզին իշի տէ ույկուն, պէն շըմէնտըֆէրին պաշլանմասընա պէքլէիմ սէնտէ Մտանպօլա սու կէշիլէրինէ, պանա գալըրսա նէ պէնիմ սանտըքքեար օլաճաղըմ վար, նէ տէ սէնին մէմուր օլաճաղըն վար:

—Մտամսէնտէ, պիւսիւթիւն պօշէ կէղմէտէն իսէ պէօյլէ պիլ ումուտլա վագըթ կէշիլէրմէք տահա էյիտիր:

\* \* \*

—Ուօքոս աղա, բասկալեայա քա՞ հաֆթա գալտը:

—Զանն էտէրսէմ տէօրտ հաֆթա գատար օլմալը:

—Էօյլէ իսէ եավաշ եավաշ, ու ֆագ թէքէք լազըմ օլանլարը շիմտիտէն ալմաեա պաշամալը:

—Պաշամաեա պաշարսամ, պու

սէնէ իլքին պօթինլէրիմի պաշամա էթտիրէնէեիմ:

—Մինասիպէթսիզ լագըրտըլա՛ր սանա տէմէյօրուզ քի պանա գատիփէ իտիստան եափասըն:

—Հա իշտէ շմտիտէն Բասկալեալըք հէր ըսմարլաեանազըն գատիփէ փիտան կիսի տիր:

—Տիւզ է պու սէնէ պիզէ Բասկա լեա կէլմէյէնէք տէ տէ պիթիր:

—Օնու արթըք տէօրթ հաֆթա սոզը պաքալըմ նասըլ օլուր իշէր տէ, օ վագըթ սէօյլէրիզ:

\* \* \*

—Համի աղա աս իրինկուն թավացու ծուկ մը առնէիր, ալ չոր ուտելով ներսիդիս չորցաւ:

—Ասոր զայէր ձուկ կառնուի, էն պաեազի ձուկը կրակի գին է:

—Հա գեղ տեմնամ, ծովին մէջ ալ խըթլըն ձգէ, նայիմ:

—Քեզի սո՞ւտ պիտի ըսեմ, ասոր մարտին Զօնէ հոռմները ձուկ կուտեն:

—Էյ զայէր հոռմները ձուկ կուտեն տէյի հայերը պաք պիտի պըռնեն:

\* \* \*

—Զարար չունի, տարին օր մը օլսուն խաթրերնին չը սեպենք զայէր:

\* \* \*

Գիւղի մը մէջ միամիտ՝ բայց խիստ սրբակրօն երէց մը կար որ բոլոր գիւղացոց միակ պատգամն էր, վարուցանի և հնձոց օրն ու ժամը ինք կորուշէր. Միացեալ Ընկերութեանց գըպըրցներու ուսումնաւարտ մը, այս մեծ պահքին օր մը տէր հօրն հարցուց:

—Տէր պապա մեծ պաքին հաւկիթ ուտեն մէջ զք է:

—Հաւկիթ ուտել, բացագանչեց դարհուրանօք, հարկաւ մեղք է զաւակս, չըլլայ օր այդ բանը ընես:

—Հապա Լատինները կուտեն և մեղք չեն համարեր:

—Անոնց հաւերը ծոմ կը բունեն օրհնած, ուստի հաւկիթներն ալ այնշափ մեղապարտ չը համարուիր պատասխանեց:

\* \* \*

—Վիշէնիկ նէ տիր պու սէնին թութտուղուն եօլ մեծ պաքա կիրելի տահա պիր կիւն ժամա կիթմէտին:

—Տուտու սէօյլէեօրսըն ամա, վագըթըմ օլո՞ւեօր քի ժամտ կիտէեիմ, սապահլաեըն գալգարըմ էօյլէնէ գա-

տար մէքթուպ եազարըմ, օնտան սողրա մէքթուպ պաղըտըրըմ, սողրամա կէօնտէրտիկիմ մէքթուպ պաղըրըն ուրբոնպարընը ալմադա տոլաշըրըմ, կիւն ագշամ օլուր. ագշամլարը տախտէմէմէ կիւնտիւզէն գարար. լաշտըլըմ ռանտէվուլարտա պուլունաճազըմ, շիմտի սէն սէօյլէ ժամանէ վագըթը կիտէիմ:

—Վիշէնիկ օղլում օ քի էօյլէ իսէ իշնտէն գալմա, պէնտէ շիմտի գանտըմ քի էօյլէտիքտէն սօզրա սէն ժամա կիտէմէեէնէքսին:

\* \* \*

Էվէլի կիւն գույումնու չարչըլընտա իքի թիւքեանտաշ աթիտէքի միւքեալէմէեի էթմէքտէ իտիլէր:

—Ռւստա Կարապետ պիր շէյ տույտում չօք սէվինտիմ, գէրիմէյի նըշանկամընչըն:

—Էվկէթ կէօզիւմիւզիւ գաբատըք պիթիտիք իշի:

—Էյի տիւշիւնմիւշիւն գարտաշ, նէ եաբաճագուրն պազը պիչիմսիզ շէլէրէ կէօզ գաբամալը:

## ՀԱՏՆՏԻՐ ՔԵՐԴՈՒԱԾՔ

ՕՍՄԱՆԵԱՆ ՄԵԾՍԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՑ

### ՀԱՆԴԵՐԸ

Կարեսոր գիտելեօք և նշանակութեամբ բառից ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՅ

Պիտար էֆէնտի Արապաճեանի սոյն ընտիր հաւաքածոյն, մաքուր տպագրութեամբ իլոյս ընծայուած է Գավափեան տպարանէն և կը պարունակէ թուրք մեծանուն բանաստեղծից նշանաւոր երկերն:

Կը ծախուի բոլոր գրավաճառաց քով ի գին ն զուրուշ,

ՎԱՅՐԿԵՆԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

### Ա.ՅՅԵՏՈՄԸ

Լաւագոյն քառթօնի վրայ ամէնլեզուաւկը պատրաստուի ի գին 100 հատը 10 դհեկն սէտք ունեցողները պէտք է դիմեն գ. Պաղտատլեան տըպարան Յակոբեան խան թիւ 13 կ. Պոլիս:

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ  
կ. Պ Ի Պ Լ Բ Ա Ա Ն  
կ. Պոլիս Զիշէք-պազար թիւ 23

# ՔԻՒԶԻՔԵԱՆ ՊԻՐԱՏԵՐԼԵՐ

## Տ Է Պ Պ Օ

**ՏՕՔԹՈՌ Տ. ՊԱՊԱԵԱՆ**

Մանկարարձ և մասնագէտ կանանց և  
տղայոց հիւանդութեանց, այն ճիւղերն  
ի Փարիզ փորձառութեամբ կատարելա-  
գործած ըլլուով՝ այժմ իւր բնակութիւնը  
հաստատած է ի Գաֆար զիդ, Մոտա ճատ-  
տէսի, Անթիվայի դեղար սնին դէմ թիւ  
87 տունը ուր ամէն առաւօտ մինչև ժամ  
5 հիւանդ կրնդունի ։ Ի դիւրաւթիւն իւր  
յաճախորդաց վերցիչեալ Տոքթէորը այցե-  
լութիւնք կ'ընդունի նաեւ ամեն օր կէս  
օրէն վերջը կամրջին դէմ Քիչիքետն եղ-  
բարց դեղարանը վերի յարկ իւր սենեակը ։

Զրի գարմանք կիրտկի օրեր մինչեւ կէս  
օր իւր Գաֆար զիդ բնակարանը ։

**26 Սրանպօլտա, եկակ Ճամփէ 26.**

**ՍԲԵԶԱՐ ՏԻՒՔԵԱՆԼԱՐԸ**

**ՍԹԱՆՊՈԼ ՔԵՕՔՐԻւ Քարշարնտա — 77**  
**ՊԵՅՉԱԼՈՒՆՏԱ Տօղրու Եօլտա — 168**

Մէկելսր էնցասանէ վէ սրէար տիւքքեանլարընտա միւթէատոտիտ  
վէ էնվայի թէրեխութը քիմեէվիյէ վէ էնցա վէ մուալէճաթ վէ ալէա-  
թը ճէրրահիյէ, վէ ուէա ճինս լասթիք իւէ չչիքտէն մաամուլ ալաթ  
ու էտէվաթ, վէ ինոթէր ուսուլինտէ պաղար, վէ ֆրանսը վէ ինկի-  
լիզ էնցալարը, ուոփաժոնուն էն ալէա ճինսի, եէրի վէ էնչէպի մա-  
տէն սուլարը, Փօթօնըաֆճըլար իշիւն թէրքիսաթը թիմեէվիյէ, Պրտօ-  
շարապլարը, գոնեաքլար, էնվաի իչկիէր, գօգուլու սապունլար, նէ-  
ֆիս բուտրա, օ տը Գօզոնեը, սաչ սուլարը, տիւզկիւնլիւքէր, վէ ըս-  
բէչարլար իւէ քիմեախանէէրէ մաասուս ճամ դապլար վէ ալաթ ու է-  
տէվաթ մէզնուտ օլուպ, Թօրտան վէ բէրաբէնտէ Փիրուխիմ օլունուր :

Քէզալիք մէզքիւր տիւքքեանլարտա մուայէնէի թըպպիյէ տախէ

ինքա օլունուպ, պունս մախսուս օտալար վար տըր :

Պէյօզլու է նշախանէսի կէճէլը աշըգ տըր  
Զէյլ — Պիլինիէ էնցա վէ էմթաամրզըն էն ալ' ա ճինստէն օլտու-  
ղունու վէ բէք էնչէն ֆիյաթլա սաթըլըլընը Տօգմօր էֆէնտիէրէ վէ  
բաղպէթլու էնալիյէ իւան ու ուկյան իտէրիչ :

— 246 —

— Բարի լոյս, սիրելի բարեկամդ իմ, յու-  
սամ թէ գիշերն հանդիսա էիր :

— Նատ հանդիսա, եթէ հիմայ դրան չը  
զարնէիր, թերես մինչև յորեկ քնանայի :

— Բայց արդէն կէս օր եղաւ, անոր հա-  
մար եկայ ձայն տայու :

— Ահ, երկու գիշեր է քնատ մնացեր էի,  
հանդիսա անկողնոյ մէջ քունս տարեր է :

— Բան մը չը դիտեր ըսաւ ինքնիցեն նիկոլ  
կը վախնայի թէ այս անսովոր թմբրութեան  
նկատմամբ պիտի կասկածի . կերեկ որ բան մը  
չը յիշեր . յետոյ խօսքը Արսէնի ուղղելով ը-  
սաւ :

— Արի հաղուէ և սուրճն իմսենեակս խը-  
մենք դեռ կէս ժամ ատեն ունիմ շուկայ եր-  
թալու :

— Ենորհակալ եմ, այսօր ճիշդ կէս օրին  
Բագարատ ժամանիր է անծանօթի մը հետ  
որ Գարա գէօյիւ սրճարաններէ միոյն մէջ պի-  
տի տեսակցին, պէտք է անդ գանում և ես  
արդէն շատ ուշ մնացի :

— Ուրեմն աճապարէ բարեկամդ իմ. վայր-  
կեան մը զայն աչքէ վրիպեցնելով սոս-  
կալի հետեւթիւններ կրնան յառաջ դալ.  
դնայ, և իրիկուան անհամբեր քեղ կոպասեմ:

— Այս իրիկուն զիս մի սպասեր ըսաւ Ար-  
սէն գաղտնի ակնարկ մը ուղղելով նիկոլ և

— 243 —

Վերջապէս նիկոլ մանրազնին խուզարկելէ  
յետոյ Արսէնի բոլոր հանդերձներն, նշինչ, մըր-  
մուաց, խօստովանագիրս գտած չէ . կասկած  
չի տալու համար ամեն ինչ նախկին վիճակին  
մէջ թողլով հեռանանք : Այս ըսելէ յետոյ  
թղթապանակը առած դրապանը դրաւ դարձ-  
եալ, և ճրագը մարելէ վերջը սենեկէն ելնե-  
լով մեղմիկ գուռը գոցեց և մեկնեցաւ .

Հաղիւ երկու վայրկեան անցած էր, սենե-  
կին մէջ գտնուած անկողնակալի մը դուռը  
իւր ծխնեաց վրայ դառնալով բացուեցաւ  
սորկէ ստուեր մը սողոսկելով գուրս ելաւ,  
Սողումոնն էր այդ ստուերը որ անկողնակալին  
մէջ մտած էր քովի սենեկին միջնորմէն . ու-  
շադրութեամբ դուրս մափկ ընելէ յետոյ հա-  
մոզուելով որ զինքը լսող չիկայ, սեղանին մօ-  
տենալով լուցկիով մը ճրագը վառեց :

— Իրաւ որ սա տէրս տիսմարին մէկն է, ը-  
սաւ Արսէնի գրապանէն թղթապանակին հանե-  
լով . դաշտնիքին բանալին ձեռքն ունէր և  
թողուց . սա հինցած թուղթի կտորը հասկը-  
ցողի համար շատ գաղտնիքներ կը պարու-  
նակէ և քանի որ պարոն նիկոլ չը դիոցաւ  
զայնս լուծել պարոն Բագարատայ անկ է գըտ-  
նել հանդոյցը .

Այսպէս մենախօսելով քառածալ հին թուղ-  
թը թղթապանակէն հանեց և մեծ զգուշու-

ԵԱԿԵՆԱ ԳԱՐԱՅ ԱՆՍԻՄ ՍԻԿՈՒՐԱ ԳՈՒՄԲ-  
ԱՏԱԳՈՅ ՎԵ ԱՆԱՏՈԼԻ ԻՉԻՆ ՄԻՒՏԻՐ ՎԵ ԱԾԵՆԹԵ  
ԱԼՔԲԱՍԴՐ ԳՈՒՄՄՈՒՀՅԱ  
LA ROUENNAISE

1837 ՏԵ ԹԵԿՍԻՍ ՕԼՈՒՆՄՈՒՇ  
ԺԷՐՄԱՑԻ 4000,000 ՖՐԱՆՔ  
ԽԾԻԹՈՅ ագչէսի տախիլ հիսապ տէկիլ տիր

L'INDUSTRIELLE

ԵԱՆԿԸՆ ՇԻԽԵՍԻՆՏԵՆ 1,500,000 ՖՐԱՆՔ  
ԱՍԼԻ ՍԷՐՄԱՑԻ 5,000,000

LA CAISSE D'ASSURANCES MUTUELLES

Եանդընտան մատա աղնամ վէ հայվանաթ տախի սիկուրթա օլբնուք:

Թափախի մալիւմաթ ալմագ իսթէյէնլէր ֆալաթատա եիւքսէք Գալ-  
տըրըմտա իզմիրլի օղլու խանընտա 10 նումէրօլու իտարխանէմիզէ թէշ-  
րիֆ իթմէլէրի:

Էտիրնէ վէ Շարգը Ռումէլի աճէնթէ վէ միւտիւրիէթի  
Գ. ՏԵԼԻԳԱԹՈՒ

ՏՕԴ ԹԷ ՕՐ  
ՕՆՆԻԿ ԳԱԲԱՄԱՁԵԱՆ

Տօգթէոր Օննիկ, կ. Յ. Յարա-  
մանենու էփ. որ ուսումնափրած է մաս-  
նաւորապէս ներքին . մորթային և կո-  
նանց հիւանդութիւններն պատիւ ու-  
նի ծառուցանել Արգոյ համարակութեան  
թէ՝ հիւանդ կ'ընդունի ամէն օր Եւնի-  
Գարու Ալ-Պայանցար բողոց 40 թիւ  
իւր տան մէջ և կը գանուի ամէն չո-  
րեցարթի և շարաթ օրէրը ժամէ 8նէն  
վերջը Պահճէ-Գարու Զալըդ եան Պողոս  
է վէնարի դեղարանը :

Զրի խորհրդ ակցութէնը ժամը 8էն  
ց, ամէն հինքարթի իւր ըընակարանը և  
երեքշարթի օրերը Եսայեան Ճիշտնի  
է վէնարի դեղարանը ի Սամաթեայ:

Ի Լ Ա Ն

Կազէթամըզըն պիր սէնէլիք նիւս-  
խէլէրի ճիլտէնիպ մաթպաամըզտա 4  
մէծիտիէնէ փիրուխթ օլունմադատ  
ողը :

— 214 —

Թեամբ իւր գրպանին միջ տեղաւորեց . յետո  
ճրագը դարձեալ մարելով, փոխանակ սենեկին  
դռնէն ելնելու եկած տեղէն ետ դարձաւ :

Հետեւեալ առաւոտուն փոթորիկն անցած  
և օդը խիստ պայծառ էր . արեւուն ճառա-  
գայթներն Արսէնի պառկած խուցին պատու-  
հանէն ուղղակի երեսին զարկած էն : Արսէն  
բոլորովին քրտինքի մէջ ողողուած արթննալով  
աչքերը բացաւ, բայց արևէն շեշտակի լոյսէն  
անմիջապէս դարձեալ գոյեց . յետոյ անկողնոյն  
մէջ կիսովին ելնելով նստաւ :

— Անհաւատակի բան, ըսաւ ինքնիրեն,  
քունքերս կը բզզան, ուղեղս պայթելու չափ  
կը ցաւի, ուր կը գտնուիմ արդեօք, հար-  
ցուց ինքնին չորս կողմը դիտելով . . . ահ,  
հիմա կը յիշեմ, երէկ գիշեր նիկոլ զիս իրը  
հիւր ընդունելով կնոջն ներկայացուց, յետոյ  
սեղանին վրայ դինի խմեցինք և . . . ահ,  
թմբրագեղս . ինձ դէմ գործածեց ինչ որ սի-  
րուհւոյ մը համար խնդրած էր ինձմէ . անզ-  
գամը զիս իւր որոգայթին մէջ ձգեց տղու մը  
նման խարելով զիս, բայց ի՞նչ շահ ունէր զիս  
թմբրեցնելու . . . էհ, ինչ աւանակ եմ, գո-  
չեց մէկին ի մէկ և անկողնէն ցաթկելով հան-  
դերձներուն վրայ խոյացաւ, անապարանօք  
թղթապանակը գրպանէն հանեց բացաւ, քա-  
ռածալ հին թուղթը չիկար մէջը որուն վրայ

— 215 —

այն խորհրդաւոր բառերը գրուած էին :

— Ա . . զիս կորսնցունել կուզէ . արդեօք  
պիտի կարենայ հասկնալ նոյն բառերուն ի-  
մաստներն . ինչ որ ալ ըլլայ վոտնդը մեծ է,  
պէտք է առաջքն առնուլ . այն սոսկալի ըն-  
կերութեան անդամներէն մի միայն մին եթէ  
իմանայ թէ իրենց գաղտնիքը գիտէի կորսուած  
եմ, արդեօք նիկոլ այդ դաւադրաց անդա-  
մակից է . ոչ, եթէ ընկերութեան անդամ-  
ներէն ըլլար, թուղթը չը պիտի գողնար գըր-  
պանէս . բացայայտ է որ այդ խօսքերուն նշա-  
նակութիւնը չը գիտեր և հասկնալու համար  
թղթապանակէս առած է . կանխենք զինքը .  
պէտք է Բագարատը տեսնել և երբ Բագա-  
րատ համոզուի թէ իւր վրէժինդրութեան պի-  
տի աջակցիմ, իմ թուղթս խխատ գիւրութեամբ  
ետ պիտի առնէ նսկոլէն :

Ս. յս միջոցին սենեկին դըրան մեղմիւ երկու  
անդամ զարկին :

— Ինքն է, ըսաւ Արսէն անկողնէն ելնե-  
լով, այնպէս ձեւացնեմ որ անցած դարձածէն  
բան մը չեմ գիտեր և այս անդամ վայ յաղ-  
թուղթին :

Դրան կրկին զարկին դուրսէն :

— Ահա եկայ, ըսելով Արսէն դըրան պար-  
զունակը քաշեց . եկողը նիկոլն էր որ ինդու-  
մերես սենեակ մտնելով ըսաւ :